

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՆՈՐ ԶԵՌՆԱԴՐՈՒԱԾ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐՆ ՈՒ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՅ



«Սիօն», իր ջերմ չնորհաւորութիւններուն հետ կը բաժնէ նոյնպէս բերկրանքը Սրբոց Յակոբեանց Միաբանութեան և մերտաղն ժողովուրդին, ի տես Հայաստանեայց Եկեղեցւոյ և մասնաւորապէս Ս. Աթոռոյ նորապատկերեք եպիսկոպոսներուն, որոնք այս կերպ չնորհազարդուած կու գան պայծառացնելու Ս. Աթոռը և ամբողջացնելու իր նուիրապետական շարքը, որ բացասիկ կարեւորութիւն և նշանակութիւն ունի Ս. Տեղեաց մէջ, իրաւունքներ և առանձնաշնորհումներ ունեցող մեր Աթոռին համար։

«Սիօն»ի ընթերցողները կը յիշեն անշուշտ թէ 1983ին Ս. Աթոռոյ Միաբանական Բնդէ. Ժողովը Եպիսկոպոսական բարձր աստիճանին արժանաւոր նկատած էր Միաբանութեանս Հայրերէն Հոգչ. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեանը, Տ. Վահան Վրդ. Թօփալեանը և Տ. Աեւան Վրդ. Ղարիպեանը Անախորժ պարագաներ սակայն պատճառ եղան որ իր ատենին չիրազորդուի այս որոշումը և միայն տարւոյս նոյեմբեր 13ին՝ յիշեալ Հոգեշնորհ Հայրերը ստանան եպիսկոպոսական ձեռնադրութիւն և օծում։ Նոյն օրը եպիսկոպոսական ձեռնադրութիւն ընդունեցին Ս. Էջմիածնի Միաբաններէն Հոգչ. Տ. Տիրան Վրդ. Կիւրեղեանը, Տ. Ասողիկ Վրդ. Արիստակէսեանը և Տ. Պարզե Վրդ. Մարտիրոսեանը։

Համաձայն Սրբազն Պատրիարքի խնդրանքին, նորին Ս. Օծութիւնը, Տ. Վաղգէն Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց, հեռազրով կը հրաւիրէր Ս. Աթոռոյ թեկնածուները Ս. Էջմիածնին, եպիսկոպոսական ձեռնադրութեան համար։ Անոնց կ'ընկերանար նաև Պատրիարքը։ Երկար բայց հաճելի ճամրորդութենէ մը յետոյ, եպիսկոպոսական երեք թեկնածուները քաղցրազին բախտը կ'ունենային ողջունելու Հայրենիքը և համբուրելու անոր հողը, վայելելով նոյն ատեն Ամենայն Հայոց Հայրապետի հայրական գուրգուրանքն ու ասպնջականութիւնը։ Նոյեմբեր 13ի Կիրակի օրը, Ս. Էջմիածնայ Մայր Տաճարին մէջ, ի ներկայութեան ծովածաւալ հաւատաւորներու եւ եկեղեցական դասուն, կ'ընդունէին եպիսկոպոսական ձեռնադրութիւն, իրենց իրեկ օծակից ունենալով Ս. Էջմիածնայ երեք Միաբանները։ Ձեռնադրութենէն յետոյ անոնք կը մատուցանէին իրենց եպիսկոպոսական անդրանիկ պատարազները, շրջապատռած միշտ հաւատացեալներու բազմութենէն։

Ձեռնասունները աւելի քան երջանիկ են, որ նորին Ս. Օծութիւն Տ. Վաղգէն Ա. Հայրապետի արդիւնաշատ Ս. Աջէն անոնք բախտը կ'ունե-

նային ընդունելու եկեղեցական բարձրագոյն աստիճանի չնորհը։ Առանց պաշտօնական և նրբազգաց գրուատումներու, որոնց պէտք չունի, ամէն զնահատանքէ վեր, նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Հայրապետը, պէտք է ընդունիլ թէ այսօրուան Էջմիածինը շատ բան կը պարտի իր զահակալին, Բաներ՝ որոնք դիւրին ձեռք չեն բերուիր, և որոնց համար Լուսաւորչի Աթոռին արդի զահակալը արժանի է բովանդակ Հայ հաւատացեալ ժողովուրդի անվերապահ սիրոյն և յարդանքին։

Նոյեմբեր 13ի Կիրակին, առոտուան ժամերգութենէն յետոյ, նորին Ս. Օծութիւն Վեհ. Հայրապետի կարգադրութեամբ, վեց ընծայեալները ծունկի իջման Սեղանին առջև, կատարեցին իրենց հաւատարմութեան ուխտը՝ Հայաստանեաց Եկեղեցիին, Ս. Էջմիածնի և անոր արժանաւոր զահակալին, ինչպէս նաև կը կնելու իրենց յանձնառութիւնը Հայ ժողովուրդի ծառայութեան, համաձայն մեր Եկեղեցւոյ դարաւոր աւանդութեան և սկզբունքներուն։ Թէ և մարդոց առջև, սակայն Աստուծոյ և իրենց խղճին հետ դէմյանդիմանութեան այս վայրէեանը, հոգեկան անդո՞ի և զերազոյն յուզումի պահերէն մին պիտի ըլլար անոնց համար։ Ասոնք ապրումներ են՝ որոնք դիւրին չեն բացատրուիր, յուզումներ են, որոնք չեն վերջութուիր, վասնզի պահեր կան որոնք վեր կը մեան մեզմէ, երբ զմեզ անդամ մը ևս կ'առաքեն հայ պատմութեան դարաւոր խորհուրդին։

Ահա թէ ինչու այլեւս զզացում դարձած անոնց մտածումին մէջէն պահ մը կարծես իրենց տողանցքը կը կատարէին մեր Եկեղեցւոյ մեծ դէմքերը, որոնք օր մը ծնրագրեցին Աստուծոյ այս խորանին առջև, իւրաքանչիւրը իր սէրէն, իր նուիրումէն և իր կրակներէն բան մը գնելով այս նուիրական Հայատառութեան խորանին՝ մասնելու համար յետոյ Հայաստանեաց Եկեղեցւոյ ամբողջ փառքին, կարմիր գեղեցիութիւններուն և անթառամ յոյսի աստուածային ամպհովանիին մէջ։

Ս. Էջմիածնայ դարաւոր կամարներուն ներքե ծնրտդրողները վստահ եմ թէ ունեցան այն զզացումը, թէ երախտաւորեալներու շարանը, որ կը հսկէր երկոքի բարձունքէն, ժայիտ ունէր իր շրթներուն՝ վասնզի իրենց գործին ու մտածումին շարունակութիւնն էր որ կը վերանորոգուէր այս ուխտադրութեամբ։ Որքան մեծ են մեր դարերը, իրենց անպարագիծ վշտին ծանրութեանը մէջ բարախուն և Եկեղեցական բարձրագոյն աստիճանի այս ուխտադրութեան մէջ տարրեր չէր չնորհազարդուղներու ճակատագիրը անոնցմէ, որոնք մեր պատմութեան ծով դժուարութիւնները դիմակալեցին, մոռցած իրենց պատիկ մարզը, կեցած իրենց ժողովուրդի ցաւերուն դիմաց, սրբազան ու կարմիր ուխտով մը զրահաւոր։

Յետոյ խարտաւիլակը, յանուն Եկեղեցական դասուն, բաղկացած եպիսկոպոսներէ, քահանաներէ, սարկաւագներէ, ջահնկալներէ, երդմնեցուցիչներէ, ընթերցողներէ, Յդուապահներէ, սաղմոսասացներէ, ինչպէս նաև իշխաններէ և աղքատներէ, որոնք զզեստաւորուած կը հրաւիրուէին մաս կազմելու արարութեան, Հայրապետին կը մատուցանէին ընծայացուները և իրենց բոլորին խնդրանքը, թեկնածուները Եկեղեցւոյ բարձրագոյն աստիճանին բարձրացնելու։

Եօթներորդ աստիճանի շուրթին՝ Հայրապետը կը հրամայէր թեկնածուներուն կենալ արծուենչան դորդին վրայ, իբրև խորհուրդ մաքի և հազիի բարձրաթռիչ խոյանքին տո Աստուած :

Տաճարը լեցնող բազմութիւնը կը ծփար ալիք ալիք, համաձայն արարութեան ընթացքող գնացքին: Բոլոր դէմքերուն վրայ կը շարժի յուզումին հետ յամընթաց ծանր ու մտայոյզ բան մը: Վեց ընծայեալներ ծնկաչոք կը կենան Սրբազն Հայրապետին առջև, լսելու մեր հոււատքին և դաւանութեան խոստովանութիւնը, համաձայն ձեռնադրիչ Հայրապետի հարցումներուն: Խորհրդաւոր է պահը, ընծայեալներու երեւակայութենէն կ'անցնին, իբրև խորհրդասքող շարժապատկերի մը մէջէն, քրիստոնէական մտածումին սրբութիւնը կերտող մեր Եկեղեցւոյ մեծ անձնաւորութիւնները:

Հակիրճ բայց տպաւորող արարողութենէ մը յետոյ, ընծայեալները բեմին վրայէն կը դառնան ժողովուրդին, ծնրադիր և ձեռամբարձ: Եկեղեցականաց դասը երիցս կ'երգէ «Աստուածային» և երկնաւոր շնորհ . . . »ը և դպրաց դասը վարէն՝ յանուն ժողովուրդին կը պատասխանէ. «Արժանի են»: Յուզումը կը լեցնէ տաճարը, վառուող ջահերուն ներքի դէպի Սեղանը կարկառուղ տրտմանուշ նայուածքներուն մէջ կը պատղան արցունքներ: Անոնք որ կը զգան ներքին մարդուն նորոգութեան այս երկունքը կը բոնուին տագնապէ մը՝ որ ճնշիչ է և խոր, և որուն հետ կարելի չէ հաշտուիլ տուանց աստուածային շնորհին: Տակաւ կը խաղաղի լարուած նոգեվիճակը Եկեղեցին լեցնող բազմութեան: Նորին Ս. Օծութիւն Հայրապետին ձայնը անհուն բարձունքէ մը իջնող պատգամի մը պէս կը հնչէ խորհրդաւոր: Ընծայեալները կը կենան դարձեալ ձեռնադրող Հայրապետին առջև, որ յուզումէն կաթկթով ձայնով կը կարգայ շնորհաբաշխութեան մեծ աղօթքը, որով Ս. Հոգւոյն կենագործող շնորհը կը հայցէ ընծայացուներուն համար:

Կը քաշուի վարագոյրը, ձեռնադրուալները զգեստաւորուած եպիսկոպոսական հանգերձանքով՝ կը շարուին նորէն Սեղանին առջև: Ժամն է օծումին, իբր նշանակ Ս. Հոգւով գրոշմուելուն: Դպիրները կ'երգեն «Կենդանարար Աստուած» շարականը, Սեղան կը բերուի Ս. Միւռոնի աղաւնին: Հայրապետը ընդունելով զայն, կ'երգէ Հոգւոյն Սրբոյ իջման շարականը, հեղով սուրբ իւղը ոսկեայ ընդունարանի մը մէջ: «Ա.մէն, ալէլուիա», կը ձայնեն դպիրները: Ս. Հայրապետը կ'ամփոփուի և կը վերանայ կարծես: Շունչ և ականջ դարձած է ամէն որ: Արարողութիւնը իր ամենէն յուզիչ բարձրակէտին կը մօտենայ: Քար լրութիւն, որուն անշարժութեան մէջէն կը հնչէ յուզումէն թրթուացող ձայնը ձեռնադրիչ Հայրապետին, որ կարգով կ'օծէ եպիսկոպոսուներուն ճակատն ու աջ ձեռքին բոյթ մատը: Ապա իւրաքանչիւրին կը յանձնէ արւշութեան ուրոյն օրհնութիւններով, գաւազանը, մատանին և Աւետարանը, մինչ դպիրները վարէն կ'երգեն «Որ ի վերայ բիսեալ զաւազանի» շարականը: Այսպէս, եպիսկոպոսական թագով և եմիփորունով զարդարուած, իշխանութեան մատանին և գաւազանը զգեցած, նորապսակ վեց եպիսկոպոսները Սեղանին վրայ շարուած կը կենան: Վերջացած է ձեռնադրութեան իսորհուրդը. սարկաւագը կը ձայնէ «Ողջոյն տուք միմիանց»ը. Սրբազն Հայրապետը նախ կը համբուրէ իր ձեռնա-

ոսւններուն օծեալ ճակատները, իրեն կը հետեւին բոլոր հոգեսրականները, որոնք իրենց կարդին ժաղովուրդին կը փոխանցեն ձեռնադրուած եպիսկոպոսներուն ողջոյնին անդրանիկ օրհնէնքը :

* * *

Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը այս առիթով կը բերկրի նուև ձեռնադրութեամբը Ընծայարանի երկու աբեղաներուն, Մեր զոյզ նորընծանները, Տրց, Յարութիւն և Տրց. Պետրոս, որոնք վերակոչուեցան Հայր Ռազմիկ և Մեսրոպ, և որոնք հոգեւոր ժառայութեան կը նուիրեն իրենց թարմատի կեանքը, կու զան մեր ժաղովուրդի խանարձ՝ բայց բեղմնաւոր խաւերէն: Անոնց մանկութիւնը թէն չէ քալած արեան և կորուստի ուղիներէն, սակայն տեսած ու զգացած են այդ աւերին կնիքով դրոշ նուած իրականութիւնը մեր Եկեղեցինին ու ցեղին, և իրենց զգայուն հոգին առաջին օրէն տողորուած է նուիրումի և զոհողութեան խորունկ զգացումով հանդէպ Մայրենի Եկեղեցինին և ազդի ժառայութեան: Ուղեցին զիսուռագործուիլ անոր, այն իրական զգացումով թէ ճշմարիտ հայու պարտք մը կը կատարեն, լուսաւորելու, ողեւորելու և ապրեցնելու, մութի, մօրմօքի և մահացումի մատնուած հաւաքականութիւն մը, որ իր զոյութեան զափիթափին վրայ կը գանուի և լոյսին զալու շարժումներ կը փորձէ:

Զանդողութեան ողին միշտ արթուն և կենդանի եղած է մեր գարաւոր կեանքին մէջ. եթէ յաճախ մէզի պակսած է իմաստութիւն, սակայն երբեք զանդողութիւն: Եւ արդէն ի՞նչ արժէք ունի կեանքը, եթէ ան կոտրած ճրազի մը պէս ամէն օր պիտի ծխայ ինքն իր համար միայն: Հայ Եկեղեցին դարերով այդ զոհողութեան կեանքն է ազգբեր, վկայ՝ իր բիւրաւոր նահատակներն ու սուրբերը: Հայ Եկեղեցւոյ պատերը իր զաւակներու արեան շաղախով ամրացած են, հայ հաւատաքին կանթեղը իր զաւակներու արցունքով միշտ վառ մնացած է: Հայ Եկեղեցին ցեղին լոյնմանքն է, այն սրբարանը՝ ուր հայ կեանքը ամենէն աւելի մարզուեցաւ գէպի բարին և կատարեալը, այն զանձարանը՝ ուր պահուեցան մեր հոգին ու մաքին չնորհները, և մանաւանդ փրկութեան տապանը՝ մեր պատմութեան արիւնոտ ծփանքներուն դիմաց:

Երբեք մի՛ փոխէք զայն ուրիշ ո՛չ մէկ արժէքի հետ, ան՝ որուն ճարտարապետը եղաւ Լուսաւորիչ, որուն լուսարարապետը եղաւ Մեսրոպ, որուն ժիր մատուաւկը հանդիսացաւ Սահակ, որուն ազօթող քուրմը եղաւ Նարեկացին, որ իր հոգիին հետ Աստուծոյ ճենճերեց ցեղի հոգին, և որուն քաղցր երգիչը եղաւ Շնորհալին: Մի՛ նայիք այժմու իր ցնցուտիներուն, անիկա երբեմն ծիրանազգեստ գշխոյ մըն էր, որ իր պատմուճանին պատառներով պատեց իր զաւակներուն վէրքերը: Եկեղեցին այսօր առաւել քան երբեք պէտք ունի իր զաւակներու սիրոյն և անվերապահ հաւատաքին:

Այս խորհուրդէն ու սրբազան հանդէսէն վերը, զուք սկիզբը կ'ընէք ձեր նոր կեանքի նորոգուած երեսին. թէկ սկիզբ՝ սակայն մենք բոլորս, որ կը նայինք ձեզի հայրական ու որդիական սիրով, պիտի ուղէինք տեսնել զձեզ ամբողջ մինչև ծայրը ձեր այս կեանքի ասպարէզին, կարենալ ըսելու առաքեալին

հետ «Զբարեոք պատերազմին պատերազմեցայ, զընթացն կատարեցի, զհաւատոն պահեցի»։ Դժուար անշուշտ, բայց հոգիսերուն համար որոնք գաղտփարի բոցէն են բռնկած, ոչինչ կայ անկարելի։ Պահեր կան, անմեռ պահեր, կեանքի մէջ, զորս տարիներու տագուռուկն ու մտահոգութիւնները չեն կրնար չնչել մեր յիշողութենէն։ Լուսաւոր լեռնադադարթներու կը նմանին անոնք, անոնց շքեղութիւնը կրնայ յաճախ տժգունիլ բայց չի մարիր։ Մովսէս՝ Սինայի բարձունքին, Պողոս՝ Դոմասկոսի ճամբռուն վրայ, առաքեալները՝ Սիոնի վերնատան մէջ, և Եսայի, Հին Աւխոտի մեծ մարդարէն, իր առաքելութեան սկզբնաւորութիւնը նուիրագործող տեսիլքին մէջ։

Եր երբեմն որ ազնուականներու, պայազատներու վերապահուած էր այս ասպարէզը։ Սակայն ան այսօր բաժինն է իրական ազնուականներու, մտքի, հոգիի բնաւրեալներու, առանց որուն մարդիկ զուհիլ արտրածներ են, նոյնիսկ իրենց ոսկիէ գեղերուն և փլոսկրեայ զահներուն վրայ, Բացէք ձեր միաքը Աստուծոյ լոյսին և մեր պատմութեան հրաշքին. վասնզի այս չնորհը ձրի չի գար. պէտք է առատանայ ձեր մտքի տեսութիւնը, մտքրուի ձեր հոգին, բացուիլ կարենալու համար Աստուծոյ փառքին և մարդոց կարիքին հաւասարապէս։ Ի վերջոյ մի մոռնաք որ արցունքով կը սրբուի հոգիին կտաւը և կրակով՝ մտքի ոսկին։ Վայ այն եկեղեցականին, որ թափուր մտքով և հոգիով կը կենայ իր ժողովուրդին դէմ։ Ունեցէք միշտ սէրը ձեր ժողովուրդին, որ Աստուծմէ վերջ գերազոյն իրականութիւնն է մեզի համար։

Վաստահ եմ թէ ճնշումին տակն էք այս Հաստատութեան մեծ հոգիներուն, որոնք իրենց արցունքով և արիւնով վառ պահեցին Ս. Յակոբայ կանթեղը և յանձնեցին իրենց անունը պատմութեան։ Ամէն անդամ որ ձեռնադրութեան մը չնորհաբաշխութիւնը կը կատարուի, կը խայտան անոնց հոգիները իրենց անմահութեան կայքին մէջ։ Զզացէք միշտ ինքինքնիդ այս յուզումին առթած տպաւորութեան ներքև և պիտի պաշտպանուիք վատառողջ սերմերէն։ Վասնզի այս մեծութիւններուն քով կան մարդկային փոքրութիւններ։ Մի՛ տեսնէք այդ ճնշիմութիւնները։ Ի՞նչ գեղեցիկ է այդ փոքրութիւններու քովէն անցնիլ խրոխտ և փերեւետեալ։

Ամէն Հաստատութիւն իր սէմպոլը ունի որ ուխտն է իր կեանքին ու զործին։ Մերը կտրուած զլուս մըն է։ Ով որ ի հարկին պատրաստ չէ տալու իր զլուխը այս նուիրական Հաստատութեան պաշտպանութեանը համար, չի կրնար անդամը ըլլալ Ս. Գլխադրի Ուխտին և անդամ այս զինուորեալ Միաբանութեան։ Կը չնորհաւորենք ձեր մուտքը սրբազն այս Հաստատութենէն ներս, մաղթելով որ ըլլաք և մշակներ առանց ամօթոյ։ Չեզի կը յանձնեմ Եկեղեցւոյ ծոցը, խնդրելով Աստուծոյ և այս Սրբազն Ուխտին բոլոր սուրբերուն հովանին ձեր երիտասարդ կեանքին վրայ։

b.

